

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ Ը. ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻՆ

Ներկայ ամսոյ 23ին սկսաւ Հոռոմի մէջ «Բժշկական պատմութեան միջազգային Ը համաժողովը», պատուակալ նախագահութեամբ Պ. Մուսսոլինիի եւ նախագահութեամբ Carraroniի: Հինգ հարիւրէ աւելի բժիշկներ աշխարհիս ամէն կողմէն փութացեր էին ներկայ ըլլալ այս կարեւոր ժողովին:

Ժողովականները նախ եւ առայ ներկայացան Ս. Քահանայապետին որ անոնց սիրալիբ ընդունելութեան մ'ըրաւ:

Բուն ժողովը բացուեցաւ 23ին եւ հետզհետէ սկսան խօսիլ բժշկութեան հին անցիկէն:

Ժողովին մէջ կարդացուած նւթերը գրելաւորաբար նուիրուած էին ուրկութեան (Lèpre). այս առթիւ Բարիզի նշանաւոր բժիշկ Ուս. Jeanseimeի կարդացած ճառը խիստ նշանակալից էր. ան պատմականօրրաւ ուրկութեան ամէն երկրի մէջ վարուց

ունեցած ընթացքին, բայց մոռցած էր կամ չէր գիտեր թէ Հայաստանի մէջ ալ այդ հիւանդութիւնը մուտք գտած էր. հին ժամանակներու մէջ, եւ այս պակասը ուրախութեամբ տեսանք որ մեր բարեկամ Տոքթոր Վ. Թորգոմեան լրացուց կարդալով «Հայաստանի առաջին Ուրկանոց»ի՝ մասին կարճ բայց հմտալից ճառ մը:

Ժողովը ճախարութեամբ ընդունեցաւ մեր սիրելի բարեկամ Տոքթ. Թորգոմեանի բանախօսութիւնը:

Բազմաէկի խմբագրութիւնս՝ մինչ մեծապէս կը խնդակցի յարգելի բժիշկին շընորհաւորելով զանի որ իր գիտնական ու պատկառելի անձնաւորութեան մէջ ներկայացնելով Հայ ազգը արժանապէս բազմացուց զանի քաղաքակիրձ ազգերու շարքին, կը փութայ այդ ճառին հայերէն թարգմանութիւնը ներկայացնել իր ընթերցողներուն հաճութեամբ ազնիւ Տոքթորին:

Երբ բժշկական հայ գրականութիւնը աչքէ անցընենք ժողովրդական ասանդութիւններէ սերած շատ մը յիշատակարաններու առջեւ կը գտնուինք, որոնց մեզի կարծել կու տան թէ բորոտութիւնը, որ աշխարհիս չափ հին է, Հայաստանի գանազան գաւառներուն մէջ տեղական (endémique) հանգամանքով ճարակուած էր:

Վ. Լանկուատի, Էտ. Տիւրրէի, մանաւանդ Գարբիէրի, Էմիլի, Աելիշանի եւ Ժաքտը Մորկանի նշանաւոր երկերը մեզ կը սորվեցնեն որ հեթանոս Հայաստանը իր

Դից տաճարներուն մօտ ունէր նաեւ անկելանոցներ հիւանդներու որոնք ընդհանրապէս ուրիշ բան չէին բայց եթէ բորոտներ:

Դժբախտօրբ այս տեսակ հաստատութեանց նկատմամբ շունինց ստոյգ տեղեկութիւններ, և որոնց սկզբնաւորութիւնը տարիներու մթովքեան մէջ կորսուած է: Տարտամ՝ բայց շատ կարեւոր փաստ մը

1. Տես սոյն նիթին շուրջ տարիներ առաջ իր հրատարակած աշխատութիւնը «Վեդուեթ» է մէջ, 1909, էջ 79:

միայն որ ունինք այս է՝ թէ Հայաստանի մէջ անյիշատակ ժամանակներէ ի վեր գոյութիւն ունէր զիւր մը Ռիպկոց անուամբ. բառ մը որ հայերէն լեզուով կը նշանակէ տեղ կամ ապաստանարան բարոտներու:

Այս զիւրը տակաւին այսօր սոյն անունը կը կրէ, հայերէն ոչորով բառէն յառաջ եկած, որ կը նշանակէ բորոտ և ուրուկութիւն—բորոտութիւն. Ռիպկոց թրքական Հայաստանի Մշոյ շրջանակին մէջ կը գտնուի:

Կը կանխեմ ըսել՝ թէ շատ դժուարին պիտի ըլլայ ինձի, անկարելի չըսելու համար, երկարաբանել հեթանոսական Հայաստանի այս նախնական ապաստանարան նկատմամբ. բնականաբար բոլորտութեան պատմութեան համար ասիկա շատ հետաքրքրական պիտի ըլլար, սակայն զանազան անգամներ Հայաստանն աւերող և կործանող պատերազմները, բարբարոսաց արշաւանքը, ինչպէս և պարբերաբար յափշտակութիւններն ամէն ինչ փճացուցին:

Բորոտներու բուն անկէլանոցները, ըստ հայ ձեռագիրներու և տպագիրներու վկայութեան կը սկսին կազմուիլ Հայաստանի մէջ քրիստոնէութեան հոն մուտք գտնելէն՝ վերջը:

Առաջին բորոտանոցը, որ յիշուի նշանաբանութեան մը կը ներկայացնէ հայկական բժշկութեան պատմութեան մէջ՝ Աղուիզա անուն հայ իշխանուհիի մը հիմնածն է:

Քրիստոնէական թուականին երբորդ զարուն երկրորդ կէսին՝ այս ազնուասիրտ տիկինն այս մարդասիրական գործին ինքզինքը նուիրեց, և հաւ թէ ինչ առիթով:

Աղուիզայի ամուսինն էր Սուրէն իշխանը, հայ ազնուագարմ ընտանիքէ, կառավարիչ Սալահուն գաւառին, որ Ասիոյ յունական թագաւորութեան սահմանակից էր: Այս ամուսնութենէն գաւառ մը ծնաւ, թէ՛նորդ Սալահունի անուամբ, որ մանկութենէն ի վեր ցաւալի հիւանդութենէ մը կը տառապէր, որ էր բորոտութիւն, ըստ Ալիշան նշանաւոր պատմագրին՝ Մխիթա-

բեան վարդապետի: Այս մանուկը երկար բժշկական դարմանումներու ենթարկուեցաւ, բայց ի զուր:

Քահանայի մը թելադրութեան վրայ Աղուիզա իր հօթնամեայ միակ որդին ձուրակ մը տարաւ Արիեհեստ (որ կը նշանակէ արեւ ողողուած), աղբիւրին մօտ ոչ հեռի իշխանական ընտանիքին կալուածներէն: Հոն է որ քիչ ժամանակէն թէ՛նորդ կատարելագոյն առողջացաւ:

Նոյն տեւոյն վրայ օր մը իշխանուհին մուրացիկներու խումբ մը տեսաւ, մարմինին և երեսնին թարախայտին և նողկալի վէրքերով ծածկուած, որոնք անօթի, հալածուած ու անգթօրէն քարկոծուած ամբողջէն՝ ապաստանարան մը, պատասպարուելու խորշ մը կը փնտռէին հեռաւոր լեռներու ժայռերուն հովանիին ներքեւ:

Իշխանուհին խորագոյն զգածուած այս ցաւալի տեսարանէն՝ յորդորեց իւր ամուսինը յատուկ անկէլանոց մը կանգնելու այդ խեղճերուն, այդ աղբիւրին շրջակայքը՝ ուր իրենց գաւաղը առողջութիւն զբտած էր:

Սուրէն Սալահունի հաւանեցաւ զոհացում տալու իր կնոջ, և անմիջապէս կանգնել տուաւ խնդրուած անկէլանոցը: Երեսուն և երեք թափառական ախտացեալներ հոն պատասպարուեցան. և ամէն խնամք տարուեցաւ անոնց առատօրէն Աղուիզա տիկնոջ ծախքով և իր ժրջան հսկողութեան ներքեւ: Այս է համառօտ պատմագիրը առաջին բորոտանոցին հիմնարկութեան Հայաստանի մէջ:

Չեմ գիտեր թէ ինչ տեսակ դարման կը տարուէր այս բորոտներուն. հանդերձ այսու կընանք զուշակել թէ արեւը և ջուրը կը կատարէին զլիսաւոր դերը, որուն մենք ներկայիս պիտի ըսէինք արեւարութիւն և ջրարուժութիւն: — Յերաւի Աղուիզայի արաստանարանը կը գտնուէր քնական ինքնարուիտ աղբիւրի մը կողին, հաւանօրէն ալկալա—ծծմբային աղբիւրներէ մին՝ որ բազմաթիւ են Հայաստանի մէջ, և արեւզէմ բնավայր մը, ինչպէս անունն ինքնին կը նշանակէ:

Ահա, ինչպէս ըստ, քրիստոնէական թը-
ւականին շուրջ 260—270 տարիներուն
մէջ ձեւացաւ այս համաստ բորտանոցը,
ստալինը՝ քրիստոնէայ Հայաստանի մէջ,
որով ան զար մը կանխեց անկէ զոր 390ին
հիմնեց հոռոմայեցի մեծապարթեմ ֆարի-
լա տիկինը որ, ըստ Ս. Հերոնիմոսի, նկա-
տուած է աշխարհիս վրայ իբրեւ տառջինը

որ հիւանդանոց մը (Nosocomium) կան-
գնած է:

Յաջորդ դարերուն մէջ, Հայաստան ու-
նեցաւ ուրիշ բորտանոցներ, որոնք յի-
շատակեալու ասիթ ունեցած եմ՝ Անվերտ
բժշկական պատմութեան առաջին ժողովին
ներկայացուցած տեղեկատուութեանս մէջ:

ՏՌԹ. ՎԱՆԱՐ Յ. ԹՈՐՈՍԵԱՆ

ՍՈՒՐԲ ՕԳՈՍՏԻՆՈՍ

(Մամուան 1500—ամեակին աւթիւ - Ծն. 354 - Վլսն. 430 - Յգոստ. 28)

Հ. Սեմերիա, մէկը իտալիոյ մեծագոյն
մտաւորականներէն, մտածութեան ու պատ-
կերներու շոյալուծեմամբ և հոգեբանական
յատակ վերլուծումով մը Օգոստինոսի զէմ-
քը կը յայտարարէր «Ճշմարտութեան մեծ
սիրահար մը»՝ տիտղոսին տակ:

Եթէ զիւրին չէ անձուկ էջերու շրջա-
նակին մէջ սեղմել ամբողջական կեանքն
ու գործը մաքի և զրջի այդ հսկայ տի-
տանին՝ տաանց անոր արժանաւոր և իս-
կական փառքը նսեմացնելու, որովհետեւ
«Մասնաւոր հատոր մը պէտք էր եթէ իրեն
(Օգոստինոսի) գրուածոցը վրայ համառոտ-
տիւ ալ ուզենայինք խօսիլ»՝ ինչպէս կ'ըսէ

Չարբանալեան, սակայն աւելորդ պիտի
չըլլայ խաղմալէպի ընթերցողներուն ներ-
կայացնել համառոտ գծերը նկարագրին և
խորհրդածութիւններ գործին անոր՝ որուն
նմաններ շատ քիչ երեւցած են մարդու-
թեան պատմութեան մէջ յատկապէս Եկե-
ղեցոյ բեմին վրայ՝: Երբեմն մոլորած,
տառապած ու կրուած, հուսկ յաղթական
ու փառաւորուած շքեզ զէմք մըն է ան.
մինք այդպիսի տիպար ոգիներու կեանքէն
ստորվելը չունինք արդեօք, անոնցմէ
«Ինքնանք ելին և մեզ ուսուցին»: Ըջ՝ որ
«Քաջագնեբու շիրմներն, ով Պենդեմնու,
Արի ոգին կը վառեն մեծ գործերու»՝:

1. Illustrazione Italiana, Թիւ 35 (Օգոստոս 31)
էջ 308. ազ. Մլէնս:

2. Պոմ. մտքը. Յոճայց, Հոմ. և Հարց Եկեղեցոյ
էջ 797. ազ. Վենետիկ Ս. Ղազար 1858:

3. Օգոստինոսի հոկայ գործերէն Էրբեւ Նմայլ մը ազ-
գին մէջ ծանօթ են՝

Ա. - ՅԱՂԱՍԿ ՔԱՂԱՔԻ ԱՍՏՈՒՅԵԱՆ 2 հատոր. գր.
Քրդ. Հ. Գ. Անտիքեան, ազ. Վ. Ս. Ղազար, 1841:

Բ. - ԱՌԱՆՁԱՆՍԹՈՒՅԻՆՈՒՆԻՔ և ԱՌՁԵՆՈՒԿԱՆՔ գր.
Քրդ. Հ. Եփրեմ Անթեան. ազ. Վ. Ս. Ղ. 1858:

Գ. - ԽՈՐՀԻՐԱՅՈՒԹԻՒՆԻՔ գր. Քրդ. Հ. Անդրեաս

Մովզեան (Հանդերձ Հ. Սրապեոն Պարսեան Միտթ.
Վ. Ի նաշտակութեան պատմականով՝ գրուած Աւելա-
նէն). ազ. Վ. Ս. Ղ. 1898:

Դ. - ՍԱԼՂՈՒԻՔ ԱՐՔԱՏՈՒԹԵԱՆ գր. Քրդ. Տէր Ներ-
սէս Պաղտիկեան. ազ. Վ. Ս. Ղ. 1894:

Ե. - ԻՌՁ ՔՐԹԱՂԱՎԵՐ Թրդ. (Վենետիկէն Հայր մը)
Քրդ. Քրդ. Հայաստան. ազ. Պէլա (Պուստաբշա) 1814:

Զ. - ԷՍՏՐԻՆՆԻՆԻ ԲԵՎԱՅԵԹ. Քրդ. Ուրուպեան Յ.
Վրդ. Քրդ. Հայաստան. ազ. Պէլա, 1816:

4. Տալ Գեղեզմանոց Ֆոսկոլոյի. Քրդ. Հ. Արսէն
Ղազեկեան, էջ 17: